

անպատճառ պէտք է լինի ատենով այնպիսի մարդ մը որ ծնողացը երջանկութիւն, հայրենեացը փառք, եւ մարդկային ազգիս պարձանք է:

Այսքան է աչա նախնական բարի եւ գէշ կրթութեանց տարբերութիւնը աղայոց վրայ. եւ այս է՝ ըստ մեր կարծեաց՝ այն տարբերութեան պատճառը: Կմնայ որ մերազնեայ մայրերը աղէկ հասկրնան իրենց պարտքը, եւ գիտնալով որ իրենց զաւակներուն աղագայ երջանկութիւնը կամ թշուառութիւնը այն նախնական կրթութենէն կախուած է, անհոգութիւն չընեն աղէկ կրթութիւն տալու նոցա:

Տղուն կամքը այն ատեն միայն կատարեն՝ երբոր ուզածը իրաւացի բան է, եւ ոչ թէ միայն անոր համար որ ձայնը կտրէ, լացը դադրեցընէ: Տղուն միայն այն ատենը երես տան՝ երբոր գովելի բան մը ընէ, երբոր խօսք մտիկ ընէ, երբոր ըրած յանցանքը չըպարացէ, երբոր սուտ չխօսի, երբոր աղէ-

կութիւն ճանչնայ, երբոր մէկուն մէկալին չետ խոռվ չկենայ, երբոր իրեն դրուած փոքրիկ ապաշխարանկները սիրով կատարէ, երբոր իրմէ խեղճերուն վրայ խղճալ ցուցընէ, մէկ խօսքով՝ երբոր իւր տարիքին համեմատ՝ գովելի գործ մը ընէ կամ բարի ու խելացի բան մը խօսի:

Այս կերպով միայն կարելի է յուսալ որ մեր աղգին մէջ ալ նախնական կրթութիւնը աղէկ ընթացքի մէջ մտնէ, եւ բերէ ըստ ժամանակին այն հասարակաց բարեկրթութեան ու յառաջադէմ քաղաքականութեան սքանչելի պառազները՝ որ կվայելեն եւրոպացի քաղաքակիրթ աղգերը: Վասն զի նախնական կրթութեան պակաս եղած տեղը՝ աղգային ուսումնարանաց տուած կրթութիւնն ալ հարկաւ անկատար ու պակասաւոր կլինի. անոր ներշակ, երբոր տղայոց առած նախնական կրթութիւնն աղէկ է, բարեկարգ ուսումնարանի մէջ եւս առաւել դիւրաւ կլրթութիւն, դիւրաւ կարգի կանոնի կուգան, ու շուտով առաջ կերթան:

ԱՐԺԻՆՍՑԱԿՈՒԹԻՒՆ

Արուեստակութիւնը այն պակասութեանց մէկն է որ շատ մարդ ունի, եւ ամէն մարդ կճանչնայ, բայց չկրնար Ֆիշդ կերպով հասկըցընել ուրիշ թէ ի՞նչ բան է: Ըսդհանրապէս խօսերվ՝ արուեստակութիւնը շինծու աղէկութիւն է, որով կեղծաւորութեան կմօտենայ. վասն զի արուեստակութիւն ընող մարդը այնպիսի առաքինութիւններ ու կատարելութիւններ կուզէ երեւցընել իւր վրայ որ իրօք չունի, բայց գիտէ որ պէտք է ունենայ՝ որպէս զի ուրիշներուն առջեւը յարգ ու համարում առնու, մանաւանդ խելքի ու կիրթախորժակի կողմանէ:

Նատ խորունկ խօսք է Լառոշֆուքոյին ըսածք թէ «Մարդս ունենալ երեւցուցած աղէկու-

«Թիւններովը շատ աւելի ծիծաղելի է, քան թէ ունեցած պակասութիւններովը:»

Զանամք ուրեմն այնպէս լինել՝ ինչպէս որ պէտք է լինիմք, եւ այնուհետեւ ինչ որ եմք իրօք՝ այնպէս երեւնամք, որպէս զի աղատ մնամք ի սսութենէ եւ իկեղծաւորութենէ, որով եւ արուեստակութեան մեծ պակասութենէն:

Ուսման եւ գիտութեան մէջ եղած արուեստակութիւնը աւելի կըսուի իմաստակութիւն, որ է շինծու իմաստութիւն, կէս գիտութիւն. եւ աւելի՝ ուսում առնող մարդկանց՝ մանաւանդ պատանեաց այնպիսի բարոյական իիւանդութիւն որ ծաղիկ ըսուած իիւանդութեան պէս գրեթէ ամէն համբակ կունենայ՝ թէ որ չզգուշանայ:

